

ՀԵՊՊՈԼԻՏԵԱՆ ՊԻՆԴԵՄՈՆՏԻ

su.1

Ի ԳԵՐԵԶՄԱՆ

ԱՐ ՀՈՒԳՈՒ ՓԱՄԿՈԼՈՅ

—◆— 842 ◆ 843 —◆—

Ճի՞նչ է բարբառս այս որ յափանց խարտիշագեղըն Մելոյ
Հընչէ քաղցրալուր, եւ ի հոգի իմ ազդի .
Քո է բարբառ, ո իմն Հուգոն, որ զիս առ քեզ հրաւիրէ
Ի տապանս ի մահարձանս ի դամբարանս ի շիրիմն ,
5 Տըրտմական աշխոյժս ի յիս արծարծելով սիրելիս :
Ի տառս անմահըս Մէոնեան երգաբանին տըքնէի ,
Ըղվեհազըն նըժդեհին յեղուլ ի մերըս բարբառ
Զերկարատեւ տառապանս, զայնը՝ որ մըղեաց նախ այնքան
Ընդ Տըրվադա, եւ ընդ ալիս ապա այնքան պատերազմ .
10 Այլ դու հըզօր քան ըզչոմեր քեցես դու զիս ի նմանէ :
Եիծաղի ահա երկիր, գեղածիծաղ եւ երկին ,
Եւ չիք վայր՝ ուր ոչ կարմրէ կոյս վարդենիս ապրիէլ .
Խոկ դու կամիս նոճ մահագոյժ զանարդ հերովքս ինձ պատել ,
Նոճ որ ի զուր արդ ի դալար այնքան տըխուր ներկանի ,
15 Յորմէհետէ ինքն իսկ ի բաց է ի շիրմաց տարագիր :
Հանդուցելոց դու ընդ երկրաւ, ով կարեկիր ուռենի ,
Է՛ր խոնարհեալ ըզբարեգութ կողերըս քո եւ ողբաս .
Ոչ հարցէ սպաս ինչ սուգ քոյին պատանեկի թաղելոյ ,
Յոր անդըստին յառաջընմէ օրէ իւրոյ համբաւոյն
20 Բըռնանայ ձեռըն դըժպըհի օրհասաբեր Պարկային .
Եւ ոչ մատաղ օրիորդի՝ որում հանդերձ հարսանեաց
Պատրաստէր մայրըն խրոխտապանծ, եւ զոր ձորձ սեաւ մահագոյժ
Պատէ յաւուր՝ յոր հանդերձէր պըճնիլ ի ձորձ հիմենեան .
Առ մնարիւք օրիորդին եւ պատանւոյն այնորիկ
25 Աճէ ակբան, աճէ եղիճ, հողմըն շընչէ անդ այգուն
Ընդ եղիճ եւ ընդ ակբան, լըսի ընդհատ եղերերգ
Զոր յամայի բունոյն բուիճակ ի լուսնակի արկանէ
Երկարահեծ, յանապատի անդ այն եւեթ հընչեալ ձայն :
Դար վատշրւէր՝ որ դառնագոյն առնես ըգկեանս եւ ըգմահ :

- 30 Այլ նուազագոյն արդեօք քընոյ մահուն իցէ դառնութիւն
ի ստուեր նոճից ի մէջ շիրմաց ըսփոփելոց յարտաստու։
Միթէ զգայցէ զվիմաց զիւրեւ կոյտ ոսկերաց մեծարանս .
Ազատ հոգւոյ զպահակերաց կապիցն իւրոց իցէ փոյթ .
Ոչ մեռելոց եւեթ ի սպաս կանգնին շիրիմք , ոհ աւաղ .
- 35 Խոնարհեալ հարսըն տարփելի սեւազգեցիկ ըզվիմաւ ,
Ուր կայ փեսայն իւր փակեալ , դեռեւս ըզնա տեսանէ .
Խօսի 'նդ նըմա , լրսէ զբարբառ նորա , եւ անդ դըտանէ
Որ ինչ ի վեր քան զամենայն ի դառնագոյն տառապանս
Հափոփանկը մահկանացուի են , գերարտօսըր լալիք :
- 40 Այլ աւելի ինչ հայրենեացս արդ թըւեցաւ այս շընորհ .
Խուլ են եւ փակ առ կենդանիս դամբարանին իւրոց դըտնք .
Եւ զի՞նչ իսկ շահ , եթէ առ հիւրըս սիրելիս բանային .
Անորիչք յիրերաց են խորափորք , համր անխօս
Մածկէ զնոսա դալար խոտոյ . եւ թախծելոյ ի յերկբայս
- 45 Զանձանօթի թէ զսիրելոյ անկանիցի զոսկերօք ,
Ընկըրկին ողբք , լըճացեալ կան ի սրբտի արտասուք :
« Որ զածիւն քոյին փակէ յինքեան սափորն ոսկեղէն ,
Ո՛վ սիրելիդ իմ Պատրոկլէ , եւ զիմն ընդ քոյդ փակեսցէ .
Մի ի կեանս եղաք ընդ քեզ , եւ ի մահու լիցուք մի » .
- 50 Ողոքելով այսպէս ըզվիշտ իւր ըսփոփէր Ա.քիլէս .
Եւ պիտանի նըմա շիրիմն այն եղանէր կենդանւոյն :
Եթէ երբէք առասպելեօք , զորըս հնարեաց ելլադա ,
Օրէն իցէ զճշմարտութիւն իրաց առնել յանդիման ,
Յարետոստեան զաւակին կամք եղեն ըզզարմ մարդկեղէն
- 55 Հաստել սիրող ի բնութենէ քաղցր եւ ախորժ պատրանաց ,
Սիրող ցնորից հաստել ոսկեաց , սիրող ոսկի երազոց :
Լըսեմ ձայնի ինձ գոչելոյ զայս լեալ եղեռըն նորին ,
Զոր պատէ ի կովկասեան ժայռի անդ հաւն աղեկեր ,
Եւ ոչ ըզսուրբս յեթերական չահէ առեալ կայծակունս :
- 60 Ուստի Պրոմետք նորք բուռն անդրէն հաստելոյ զմարդ հարկանեն ,
Եւ փոխելոյ ոչ զըզգացումն եւեթ նորին ըզներքին ,
Այլ եւ զխորհուրդըս մըտաց . եւ ոչ ներեն գեղջէի ,
Որ ոչ ըզհիւղ իւր յանձն առնու թողուլ , զի զհարցն ոսկրոտի
Զկարէ բառնալ տանել ընդ իւր . եւ ոչ իսկ մօր վայրենոյ ,
- 65 Զորոյ ստընդեայն ի գըրկաց յափրշտակէ բառնայ մահ ,
Ներեն ցօղել ըզդամբանաւն արտօսըր խառն ընդ կաթին ,
Սընուցանել իմն ըզմանկիկ իւր տակաւին կամելով .
Կամ ըզծանօթ ծառոյ կախեալ ըզդադաղիկ որդեկին՝
Տեսանել տատանեալ ի շունչ հողմոյ զայն մեղմիկ ,
- 70 Զորորանի իմն ածելով ըզկերպ աշաց պատրելոց :

- Ա.յլ յիմաստուն իսկ ի յազինս արդեօք չեղե՞ն այսոքիկ
Պատիրք հաճոյք եւ անմեղք . ամաշեցի՞ն ինչ Հըռովմ
Ելլադա եւ Եգիպտոս ըսպաս շիրմաց հարկանել:
Մի քեզ, որդեակ , մի ծանրասցի երկիր , ասէր ոք ի մարց ,
- 75 Եւ ստորերկեայ հանդիստ քոյին մի դըժալըհի լիցի քեզ .
Ըզդայութիւն իմն 'ի դիակնըն սիրունակ համարեալ,
Համարեալ տակաւին ի նմա կայծ իմըն կենաց :
Կանգնեալ արձան եւ յիշատակ կըճեայ , տածես եւ սփոփես
Ըզդառն սուգ քոյին՝ որնուազ յայնժամ ըզքեզ վըշտագնէ .
- 80 Նըւազ ի քէն հեռաստանեայ թըւին հոգիքն այնոքիկ ,
Որոց քեզ մերձ կան դիակունք՝ յորըս նոքայն բնակէին :
Զի՞նչ ըզքոյոցըդ , սիրելիդ Սիկիլիա , ասացից .
Ըզսրահից դամբարանաց քոց՝ ուրանօր իջանեն
Բնակիչք քոյին գոլ ընդ մեռեալըս կենդանւոյն բնակակիցք :
- 85 Այո՛, ով իմն չուգոն , թեթեւ ի տիս իմ դալար
Բնդ անոլորտ սահմանս հողմոց ընթանայի , եւ յաճախ
Ընդ սիկանեան նաւեալ ընդ ծով՝ երբէք երբէք ոստնուի
Յիմմէ աննենդ լանտափայտէ թեթեւոտն անդը ի կըզգի ,
Ուր Ողիսեւս ըզկիկլոպայս եգիտ , իսկ ես անդ դըտի
- 90 Կանայս համեստըս գեղաւորս , եւ հրաշալիս տեսի անդ ,
Լեառն յարաժամ ծըխաշունչ՝ որ մերթ ընդ մերթ բորբոքի
Վէմն ընդ գունտըս բոցեղէնս վերառաքեալ ընդ երկին .
Տաճարս որ բիւր անդամ տեսին հրավառ զետնա ահաւոր ,
Եւ տակաւին մըրցին ընդ ամս , եւ հինաւուրց արուեստին
- 95 Վարժապետք արձանացեալ գեռեւըս կան անդանօր :
Տեսի զԱրեթուսա , զայն որ յափանց Ելլադայ
Հողովէ ընդ գողուղի զարծաթափայլ ալիս իւր՝
Որպէս համբաւըն վիպէ հին . տեսի զհեղենն Ալփէոն
Որ ի խորոց ծովու յառնէ ոչ ինչ անտի ի բացեայ ,
- 100 Սերտ ըզտարփանս եւ քաղցր ըզջուրս ի դառն ալիս պահելով :
Ա.յլ հրաշագոյն ինչ եւ ազդու եկն ինձ թերեւս անդ ի յայտ .
Լայնատարր ընդ երկրաւ վայր աղջամըջին , ուր կանդնին
Կան իրը անդրիք՝ իրանք ի խորշըս խորշըս՝ սինք ի հոգւոյ ,
Գեռեւս ի նոյն ձորձ ընդ որով երբեմն ըզսիւդ շընչէին .
- 105 Ի մըկանունս անշընչացեալս եւ ի մեռեալ նոցին մաշկ
Ա.յնքան հեղեալ քիրտն արուեստին , այնպէս ըզբնաւ ի նոցունց
Արտաքսեալ հիւթ եւ զաւիշ , զի զկերպարան նախատիպ
Պահեն մարմինք նոցա եւ դէմք դարուց ի դարս անտըխեղծ :
Հայի մահ անդը , եւ կասկածէ արկեալ ի վրէպ զիւր հարուած :
- 110 Ամի ամի յառնել մեզ ազդ տերեւաթափ աշնայնոյն ,
Զի ոչ նըւազ քան ըզտերեւ թօթափին կեանք մարդկեղէնք ,

- Եւ ի հրաւեր տալ մեզ հեղուկ աղիողորմ արտասուս
ի վերայ հանդուցելոց, ի ստորերկրեայսն իջանէ
խուռներամ երկիւղածաց. կախին լապտերը յոգնաջահաք,
115 իւրաքանչիւր ի սիրելին իւր ի դիակըն դիմէ,
Հիւծեալ ի դէմն անդ խընդրելով ըզտիպ ծանօթ, եւ գտանէ
Որդի ըզհօր, եղբայր զեղբօր, եւ սիրելի զիրելոյ.
Նըշոյլք ջահիցն այնպէս դողդոջ հարեալ ի դէմն յայնոսիկ,
Զի ջիք նոցին երիթացեալք թըւին երբեմըն շարժունք,
120 ի մոռացօնս արկեալ ըզձեռն օրհասարեք. Պարկային:
Քանի վըշտաց ի միասին կըելոց, քանի հաճոյից
Նորոգին անդ յիշատակք. ամք քանիօն վաղանցիկք
Վերկենցաղեալ. յառնեն հառաջք անդ ոչ ի դաշն ինչ մընչիւն,
Ա.յլ հեկեկանք երկարահեծք եւ խառնածայնք հընչեցեալ
125 Ընդ գետնափոր կամարակապս՝ ուստի կըրկնին արձագանգք,
Եւ թուին ի ցուրտ մարմնոց անտի լինել բարբառք լըսելի:
Անցք սուլ զաշխարհս անդ զերկոսին անջրապետէ. կեանք եւ մահ
Ոչ այնպէս ուրեք երբէք քան առ միմեանս ի համբոյր:
Ա.յլ տեսարանս այս թերեւս յոյժ ընկճէ զոգիս ի թախիծ.
130 Յառնէ սպիտակ դարպաս ի դաշտ քո հայրենի հոյակապ,
Շուրջ ըզնովաւ պատէ արօտ ծաղկաւետեալ եւ ջրարբի,
Շուրջ եւ անտառ նոճեաց, անտառ վրսեմ ի հարց քոց տընկեալ.
Անդ հանգիցէ, թէ ոչ շընչէ սիւք հարսըն քո սիրատարփ.
Մածկեացէ վէմ ըզնա սպիտակ անբըծութեան նորին տիպ,
135 Ցուցցէ սպիտակ քեզ անդ վէմ ըզկերպարան նորա զգաստ:
Սըրբազանեալ զարդարեացեն կըրօնք ըզվայրն անսնարդի,
Զի ահարկու յոյժ ի տեսիլ առանց կըրօնից է շիրիմ.
Գնասցէ վըտակ կականաւոր ընդ այն, արկցէ ծառաստան
Բատուեր նըսեմ, կարմրեսցի վարդ ոչ ինչ անտի ի բացեայ,
140 Ուր այն ինչ դու զշիրիմըն զայն կանգնեսցես պերճ եւ պայծառ:
Ոչ իսկ լըսես գու հեծութեան հաւատարիմ տաարակին
Ա.յրւոյ ընդ մահ վարուժանին ողբաձայնեալ ի կընձնւոյ:
Մինչ առաւել է բոցակեզ տիւ, առաւել լուռմուռ դաշտք,
Հիւրընկալցի զքեզ անտառին դալարագեզ արհաւիրք,
145 Զոր ճառագայթք արեգական ոսկեզօծեն աստ եւ անդ:
Յալիս առուին որ հեծեծէ, եւ ի սաղարթս ամենայն
Որ ի հողմոց տատանին, ըզձայն հարսին քո լուիցես,
Ընդ իւրովըն պատկերաւ տառիւքըն քեզ սիրելեգք՝
Որ ի վիմի անդ քանդակեալ կան՝ բարբառի նա առ քեզ.
150 Նուաճեաւ զվիշտ քո, սիրելիդ իմ, զի ես կեամ երջանիկ:
Եւ յորժամ աստղըն մերձագոյն ծաւալէ զլոյս իւր նըւաղ
Գիշերախառն ընդ դաշտորայս, ի յանտառ անդըր դարձիր.

- Գայցէ քեզ հարսըն քոյին անդ ի մէջ ծառոց յերեւոյթ ,
Լուսազգեստ պլսակ ի գլուխ իւր բողորեալ ի վարդից՝
- 155 Զորըս ձեռովկը քոյովկը քաղեալ ետուր նըմա , եւ թացցին
Այտք քո ի քաղցր արտասուս , եւ զուարճախառըն ցաւոց
Ընդ ամենայն մասունս ոգւոյդ ընթանայցէ սօսափիւն :
- Այսպիսի հրաշակերտ եւ բարեգութ օժեւան
Բրիտանիկըն՝ սէդ ի սիրտ եւ ի հանճար խորազդայ՝
- 160 Փոշւոյ իւրոցըն սիրելեաց կազմէ երբեմն ի հանգիստ
ի համբաւեալ ամարաստանս իւր , ուր ամբիծ ըզմայլումն
Ընդ լրսելիս իմ եւ ընդ աչս ի ներքս ի յիս ներգործէ :
Յանկարծ բարձեալ տանէր ոք զիս ի զուարճալիս անդր ի վեր ,
ի տեսարանս անտառայինս ի լայնասփիւռ գըրգարանս .
- 165 Յանկարծ ի գորդ դալարագեղ նըստուցանէր ոք զիս անդ ,
ի մենաւոր նըսեմաստուեր պատըսպարանս յայնոսիկ ,
ի մէջ հովտացն այնոցիկ , ի գագաթունս անդ բըլրոց ,
Ուր ոչ եհար պատերազմիկ տապար ըզզուարիթ հովանիս ,
Եւ ոչ ընդ վայր խընդրեցին հիւրք նոցին անդ հաւք զիւրեանց բոյն .
- 170 Ոչ խաբեցաւ գարուն տեսեալ անհետ զանտառ իւր ծանօթ ,
Զոր սաղարթիւք իւրովկը դառնայր կանչագեղ զարդարել .
Լոկ ի ձեռին ժիր մըշակի ցոլեալ երկաթ սայրասուր ,
Ողորկատարր առնել զարօտ , եւ հըմորէն ըզկողերս
Հեռաստանեայց տեսլեանց ի բաց յօտել զարդելս յանդըգունս :
- 175 Երեւոյթք ակնահաճոյք , անակընկալ պատահմունք ,
Ուղիք չըքնաղք , հովանաւոր բազմոցք եւ այրք հովասունք ,
Վլտակք համերք դանդաղապայքք ընդ ծաղկաւէտ դալարիս ,
Որոտընդոստ ուղիք ի ժայռից գահավիժեալ ի բարձանց ,
Քարաժայոք՝ յորըս վլսեմ տըպաւորեալ արհաւիլք ,
- 180 Դաշտ եւ ծաղկոց , արուեստ շոայլեալ եւ գեղջկային պարզութիւն .
Հունձ ծածանեալ , և բարձրաբերձ ընդ ափափայս այծք ի կախ .
Հովիտ հընչեալ ի բառաչ , հընչեալ եւ բլուր ի մայիւն .
Կամարաձեւ ընդոստուցեալ զալեզք կամուրջ վիմարդեայ ,
Տաճար ծառոց անդ ի միջի սպիտակափայլ երևեալ .
- 185 Տարաշխարհիկ տերեւեալ բոյաք՝ զամերիկեան հովանի
ի բրիտանեան արկանելով յերկիր , եւ ոստք՝ երգարանք
Հաստեալ այլրոց հաւուց ի բնէ , եղեալ մերոցս հիւրընկալ .
Ի բազմոստեան եղն ի յեղջերըս պարծ ճեմեալ ընդ անտառ ,
Ըստէպ ըզզլուի իւր շըրջելով յետկոյս ի քեզ ակնարկու :
- 190 Թիավարեալ կարապ ոտիցըն թեւճակօք ընդ ալիս ,
Հերձանելով զարծաթափայլըն լիճ ի վիզ կորովի .
Երէոց իսկ ըզդացեալ ըզդեղ վայրացն այնոցիկ ,
Եւ հիացմամբ փարեալ հողմոց ի գագաթունըս մայրեաց :

- Ո՞հ, ընդէր չիցէ եւ ինձ հանդարտաքայլ առնուլ անդ
195 Ճեմ՝ ընդ ուզիս, եւ վարագեղ ոստոցըն գիրկս ընդ իրեարս
Արկելոց պատըսպարել ընդ հիւրասէր հովանեաւ,
Եւ հազիւ զաշխարհական լըսել մըրրիկ ի հեռուստ,
Զիրարեալ զազդըս, խորտակեալ ըզթագ եւ զցուպ արքունի.
Աւաղ. քանի նախճիրք արեանց, ոհ, քանիօն պեղեալ փոսք,
200 Զեղեալ արտաքըս դիակունք անպարագիրք ի նոսին,
Եւ անկելոց զօրավարաց կանդնեալ քանի մահարձանք:
Ոչ ի սփոփումն եւեթ տըխուրք հանդուցելոցըն շիրիմք
Յառնեն կանգնին, այլ եւ ի խրատ եւ ի վարժեար կենդանեաց
Ակնարկէ անդք, ըզկայ առնու քաղաքացին անցաւոր,
205 Ընթեռնու զարձանազրեալ անդ տառս ի վէմըս շիրմաց,
Եւ հետեւեալ ընդ ճանապարհ իւր յեղյեղէ ի մըտի
Ըզվաղանցիկ կենցաղ, զաւուրսըն կորուսեալս, եւ ասէ.
Զոյր ուրուք արտեւանաց սըրբեցի ես զարտասուս:
Գիտեմ, այո՛, զի ոչ օգնեն ինչ վէմք ողորկք կարրարեանք
210 Վեհազին հոգւոյ յերկինս՝ ուր տանի այլ մըրցանակ
Գեր ի վերոյ քան ըզսուր դրոշմեալ լատին ողորակս,
Եւ քան զիւրովըն շիրմաւ ըզխոնարհեալս արտասուզք
Պատկերըս վիմեղէնս առաքինի լաւութեանց:
Այլ ի վէմն յայնոսիկ հայի եւ զդայ պատանեակ
215 Հուր ի սըրտի՝ որ խրախուսէ ըզնա ի վեհ արութիւնս:
Միթէ չիցէ քեզ փոյթ, ով իմըս վերոնա, տեսանել
Որդիս ի քեզ՝ որոց համբաւ դարուց ի դարըս կեցցէ.
Օ՞ն, կործանեա ապա զանդրիս՝ ի պերճ աւուրըս քոյին
Կանգնեալս ի քում հրապարակի. անկցի տապաստ ի գետին
220 Դիւցազնըն քո Ֆրաքասթոր, եւ փրշրեսցի Մաֆֆէի
Կործան անկեալ, թընդեալ երկիրն արեւիշուշտ ընդ նովաւ:
Երանի թէ ի քաղաքս անուանիս վայր գեղեցիկ
Սըրբազանեալ, ընծայէր աւագանւոյն եւ ռամկին՝
Ոյց մեծամեծս իցէ ի կեանս առաքինեալ՝ հանգչել անդ
225 Հանգոյն փառօք ի հոյակապ մահիճս ի բարձ հողեղէն.
Իշխանի մարդասիրի, զորոյ ըզմահ արտասուեն
Ոչ դէմք եւեթ՝ զորըս փիդեանն արուեստ շընթող արքունեաց
Եղերաւորս ըզշիրմաւ նորին դրոշեալ քանդակէ.
Ծառայի, որ զհայրենիս իւր վերածեալ յարքունիս՝
230 Հաղարապետ միանդամայն քաղաքացի լոկ եկաց.
Զօրավարի, որ մարդկութեան սուսերամերկ ախոյեան՝
Թընամեաց եւ անձին եւ յաղթութեան իսկ յաղթեաց.
Իմաստնոյ, որ ճշմարտից եղև գըտիչ պիտանեաց,
Կամ որ եկաց գըտանելոյ արժանաւոր զայնոսիկ.

- 235 Քերթողի, ում իրաւոնք ետուն ի տաղ իւր յեռուլ
Ըղսէր լաւութեան՝ զոր կրէրըն վաղ ի սըրտի։
Գըրոց ճարտար մեղ ըզճըշդրիս դէմըն նոցա ցուցանէ .
Ակն ի դրօշեալս ի նմանէ արկ դու ի պատկերս, եւ տեսցես .
Ոմն ըզդրոշմեալն ի սըրտի ածէ ի դէմս հեղութիւն ,
- 240 Միւսն ի ճակատ իւր խորչոմեալ վասրն բարւոյ աշխարհին
Դեռ ի վիմի իսկ անդ խորհի . աստ յերակունս դիւցաղին ,
Որ յաշաց թըշնամեաց եւեթ իջոյց արտասուս .
Գընայ եռանդըն մարտիկ . ճարտարախօս այնպէս անդ
Թրւի ըզձեռըն ձըգել, այնպէս շարժել ըզըրթունս ,
- 245 Զի ի յակճիռըս կաս ի լուր, եւ ի դէմս անդ առընթեր
Հայեաց եւ տես քերթողական տրպաւորեալ աւիւն սուրբ .
Բերկրի անդ վէմ, ցընծայ պըղինձ, ցուցեալ ի տիպ կենդանի
Ցուպըս քեզ հեզս, արդար սուսերս, եւ անշաղախ սարդենիս ,
Ընդ քաղցրերգակ քընարս անեղծըս զերծս ի սորուկ շողոմից :
- 250 Յառաւել ընկճել սըրտի եւ զգայութեանց վըշտանալ
Ընդ տրխագին տեսարան ապականեալ աշխարհի ,
Մըտանեմ ի վեհափառ անդը ի շիրմաց կայարան ,
Եւ զաչս ի շուրջ դիմաց ի դէմս ածեալ՝ ըզգամ ընդմըտեալ
Տակաւ երակ իմն անուշակ ի սիրտ իմ լի դառնութեամբ ,
- 255 Իւ կազդուրի անդրէն հոդի իմ եւ ի վեր ամբառնայ .
Այլ ի վերայ մերկոյ որմոյ, ուրանօր չիք ինչ շիրիմ .
Որպիսի արձանագիր տրխուր դրոշմեալ նըշմարեմ .
« Որ նախկին ումեք նախանձ բերէ յարանցս աւագաց
Հանդուցելոց ի գեղեցիկ բակիս, թողիք աստ ըզգլուխ ,
- 260 Եւ ի վէմ ոչինչ անարդ նընջեսցէ քոմն զուգափառ . » :
Այսպէս հոդիք ոչ անտոհմիկը արձակեսցին ի կապից
Անփառունակ անգործութեան, եւ նորանոր դիւցազանց
Լիցի բերրի հողըն մահու, որ փըրկաւէտք հայրենեաց
Կացցեն ի պահ խաղաղութեան, կացցեն յաղթողք ի մարտի :
- 265 Զըքնաղ ապա եւ վեհ եւ սուրբ, ով իմս չուգոն, էր բոցն այն՝
Որ վառեցաւ ի քեզ, բոցն այն՝ որ զքեզ շարժեաց ի խընդրել
Ըզվրէժ վերջին օթեւանաց մարդկան : Այլ էր թագիմագուր
Ծածկիս փիրեանըդ բարբառով, եւ զքեզ խընդրեմ ի նանիք .
Այն ընդ հուպ պայծառագոյն գաս ի սփոփումն ինձ ի յայտ .
- 270 Այսպէս ի ջինջ լըճէ անտի, որով պանծայ գենեւա ,
Ելանէ գետն այն կապուտակ, եւ սակաւիկ մի գնացեալ՝
Ծածկի 'նդ դըմնեսայ ընդ ահագին ժայռիւք, թողեալ առ ափամբ
Տըրտում ըզհիւք՝ որ ընդ ալիս նորին լինէր ուղեկից .
Այլ տեսանէ՝ յետ ոչ բազում ճեմ առնըլյ՝ սա ըզնա
- 275 Բըղիսեալ անդրէն յերկրէ վըճիտ ալեօք բըղիսեալ խոխոջմամբ ,

- Պըտղաբերել զանդս անդրէն , բերկրել գարձեալ ըղմայրիս :
- Ընդէր ի ստուերըս վաղբնջուց դարուց յամես դու ի ճախր .
- Ո՞վ ըզչեկառ ոչ նըւագեաց . է է եւ ինձ մեծարոյ
- Անկեալն երկիցս եւ յարուցեալն անդրէն երկիցս իլիսն .
- 280 Արգոյ արօտն ինձ ուր Միկէնք , գերբուկն՝ ուր էր վաղ Արգոս :
- Սակայն չիցէ ինձ մարթ ի նուազ հեռաստանեայց ուսակք , օն ,
- Հանել առնուլ ըզկայծակունս քերթողական աժխտոժից :
- Բաց ինձ ըզմիրտ քոյին ի լուր . լիցի արուեստ քո նախկին՝
- Ուստի ըզնետ քո լարեացես , այլ մի նպատակն ուր ձըգես .
- 285 Ի բարձուէ անտի Ալպեաց մինչեւ ի ծով անդր հեռի
- Ծափս հարցէ իտալիա , մի զկասանդրա եւ զիլսո
- Եւ զելեկտրա երգեցողին , այլ ծափս իւրում քերթողի :
- Զըստորերկրայց անձուկ կայից մինչդեռ ընդ քեզ խօսէի ,
- Ուր արփենեացըն չիք երբէք ճառագայթեալ նըշուկից ,
- 290 Բացաւ , աւազ , մի ի շիրմաց ինձ՝ որպիսի ի տեսիլ .
- Տեսի յանկարծ խուսեալ յայտից ելիսայ զիւրն ըզբոսոր ,
- Զաշոյն նուազեալ , եւ մահացու անկեալ անդուլ հեւս ի կուրծ .
- Որ ընդ այլոյ չեղեւ երբէք անկարեկիր ընդ տագնապ .
- Այլ անազդակ ախտին մեղմեալ թըւէր երկար բըռնութիւն ,
- 295 Եւ յարուցեալ խընդրէր հանդերձ ուրախութեան ելիսա ,
- Ըզմիրելոյն իւրոյ իշխեալ ըզդեղեցկին Նովարայ
- Նընչել ըզսիւգ դաշտային : Դիւրահաւան լեալ ընդ այն
- Յուսացայ արեգակունս ընդ իւր այլ եւս ոչ սակաւ
- Անդ ի յետկոյս բազմազըւարճ իւրոյ բըլլոյն սուզանել :
- 300 Յոյս խարուսիկ , արեւք տըխուրք , ընդ որս ի զուր հառաշմամբ
- Արփաթեւեմ ընդ ծայրալիր արդ ընդ երկնի խօրանարդ :
- Արփի , չուզոն , ըզյակընթից ընդ իս տարափ ըզնովաւ
- Եկ ի սըփուել . քաղաքացեաց իմոց խընամք նախահոգ
- Պատրաստեցին հրաժարելոց իւրեանց հանդիստ լաւագոյն .
- 305 Ուստի օրէն է օթեւան ունել ուրոյն ընդ երկրաւ ,
- Եւ շնորհի նըմա յաճիւն իւր անդ հանդչել մենաւոր .
- Ահաւասիկ անուն նորա արձանագրեալ ի վիմի ,
- « Լաւագունին ի մարց լալեզք դութ դըստերաց շնորհապարտ » :
- Հընչեցն քնար իմ , հընչեցն զերգ որ ի քեզ քաղցրագոյն ,
- 310 Լքսելի թերեւս առնել զայն ցուրտ ունկանն ընդ վէմս այս :
- Այլ զի՞նչ ասեմ . կորեան յաւէրժ կորեան աւուրըն այնոքիկ ,
- Յորլս սովոր էր նա սիրով ունկըն տաղիցըս դընել :
- Մարդկեղինի գործւոյ չիք ձայն հանգուցելոց լըսելի .
- Զարթուցանեն եւեթ ըզնա յաւագափող ոսկեղէն
- 315 Քարոզք իին յաւուրն յետնում սաւառնացեալ ընդ երկին :
- Զի՞նչ ելիսա լիցի յայնժամ . մասն ելիսայ լիցի խոտ ,

Այսի թերեւըս ծաղիկ, ծաղիկ զոր մերձ ի խուսել
թանայ ի յետին շիթըս ցօղյա արշալոյս.

- Յոր կերպարան, յոր կողմ երկրի եւ լուղիցին ցան եւ ցիր
320 Հատք մանրամաղ՝ յորոց կազմեալ կըրէր մարմին Ելիսա,
դայցեն ի մի վայր, կազմեսցեն ըզնոյն անդրէն զելիսա:
Որ գիտացն ըզմարդկեղէն ոստայնանկել նախ մարմին,
գիտասցէ եւ վերըստին ըզնոյն ի հիւս արկանել.
Ճարտարապետն յաւիտենից յոյժ աւելի ինչ արար
325 Յոչընչէ հանել ըզթելս անհարթս ազնիւ կազմածոյն.
Եւ մի երբէք ի հոլովել յայնժամ դարուց այնքանեաց՝
Արարչական ձեւին նորա լիցի հնանալ գոլ անզօր.
Նըմա փառք մինչ ցօրըն ցայն, նըմա յաւէրժ գովութիւն :

Հ. ԵՊ. ՀԻՒՐՄԻՒԶ ԱՐՔԵՊ. ՇԻՐԱԿԱՑ
Խ. Վ. ՊՈՂԻ 15 մարտի 1867

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

1. Մէլս. վատակ ՚ի գաղղիս, ուր էր յայնժամ բարեկամ իւր՝ առ որ գրէ:
6. Պարապէր յայնժամ քերթողս ՚ի թարգմանութիւն Ոգիսականին Հոմերի:
20. Օրհասաբէր Պարիս, մի յերեցունց քերց՝ որ ըստ առասպելին հիւսեն զթել կենաց մարդկան. և օրհասաբէրն ՚ի նոցանէ այն. է՝ որ զթելն զայն հատանէ:
30. Տողս այս և յաջորդն ՚ի թզթոյ բարեկամին իւրոյ Փոսկոլէայ առեալ է:
34. Յաբէտոսիւն պատահն, այսինքն որդւոյ Պրոմետէայ՝ զորմէ առասպելին ստեղծեալ մարմին մարդկեղէն, և առ ՚ի տալ նմա հոգի՝ վառեալ գաղտագողի յարեգակնէ և ՚ի բագնէն Դիոսի ջահ, և այնուիկ զնա հոգմորեալ, վասն որոյ և պատուհասեալ ՚ի Դիոսէ ՚ի ձեռն հեփեստեայ՝ կաշկան գել ՚ի մի ՚ի ժայռից Կովկասու, և արծուոյ զաղիս նորա ուտել անսպառելի:
85. Դարձեալ և տողս այս է ՚ի թզթոյն Փոսկոլէայ:
96. Աբէթոսս. ըստ առասպելաց՝ Ալֆէոս որտորդ սրտացեալ Արեթուսայ յաւերժհարսին նաժշտի դիցուհւոյն Արտեմեայ, զէտ նորա ընթանայր. վասն որոյ դիցուհին փոխեաց զնա ՚ի գետ, և զնաժիշտն յաղբիւր: Սակայն Ալֆէոսի առասպելին անցանել ընդ ծով՝ առանց խառնելոյ ընդ աղտապտուկ ալիս, և յելլադայ հասանել յաղբիւր անդր ՚ի Սիկիլիա, ուր խառնին ընդ իրեարս գետքս երկոբին:
127. Զայնիարէն ուշիսին, այսինքն զկենդանեաց և զմեռելոց:
185. Անդինեան հուսնի. ակնարկէ ՚ի ծառս բերեալ յԱմերիկայ ՚ի Բրիտանիա:
198. Ակնարկէ քերթողն յանլուելի պատերազմունս ՚ի ժամանակի յորում զթուղթս զայս գրէր:
211. Այսինքն քան զնուրք և ճարտար արձանագրութիւնս դրոշմեալս ՚ի լսաթին բարբառ:
220. Ֆրատասիոն բժիշկ անուանի կացեալ ՚ի ծօ դարու, որ էր միանգամայն քերթող՝ քաջակիրթ ախորժակօք: Իսկ Մաքքէի մատենագիր քաջ, որ գրեաց վերաց երկելեաց Վերոնայ քաղաքի:
242. Իշերէ զաշնարհակալս, որք ոչ ինչ նուազ ածեն վասս հայրենեաց իւրեանց քան ուարաց :
268. Աստ քերթողս բարեձեւութեամբ ստգտանէ զմթութիւնս տաղին Փոսկոլէայ: Փիքեան բարբառ կոչէ զքերթողականն. զի Ապոլոն կամ Փիքոս համարի պաշտպան քերթողաց:
295. Ելիսա էր վախճանեալ կին քերթողին: